



ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՌԻՍՈՒՄՆԱԹԵՐԹ

17. ՑԱՐԻ 1920

Ճարեկան 16 Փրանի:

Թիր 9, ՍԵՊՏԵՄԲԵՐ

ԱՌԱՍՎԳԵԼԱՔՆԱԿԱՆ

ԱՐԵՒՆ ՈՒ ԼՈՒՍԻՆ



բեգական մասին սպառիչ պատասխան մը տալու համար՝ նկատե՞նք զայն նաեւ յարաբերութեամբ իր օրաշրջանին, ամսաշրջանին եւ տարեշրջանին։ Օրաշրջանը արեւուամէնէն աւելի

աշքի դարնող երեւոյթներէն մէկն է, բայց՝ որշափի կերեւայ անոր համապատասխան դիցաւանութիւնը ինչ ինչ ազգերու քով համեմատաբար շատ ուշ զարգացած է. գեթ Աւստրո-նեղներու համար այսպէս կը վկայէ Ա. Շմիտ¹, թերեւս այս պատճառաւ է, որ նաեւ հնդկական Սուրբիան եւ յունական Հեղիսուր, որոնք արեգակնային օրաշրջանն ամէնէն աւելի կը խօրհդանշեն, ազգեցիկ դիրք մը չունին։ Մարտուկ իւր բացարձակ հեղինակութիւնը յետոց

ստացած է, եւ՝ հաւանօրէն վերը նկարագրուած եղանակաւ։ Այս մասին մեր հին մատենագրութեան մէջ դժբախտաբար ցիր եւ ցան տեղեկութիւններ միայն ունինք, որոնց մէջէն նշանաւորագոյնը թերեւս Եղնկայ արեգակնային օրաշրջանին նկարագրութիւնն ըլլայ¹, որ ի հարկէ նոյնպէս շատ անկատար է, վասն զի Եղնիկ ընառասպելը մեծաւ մասամբ իր հեթանոսական տարրներէն մերկացուցած ըլլալով, անհնար է իր աւանդածով վերակազմել նախնականը իր անաղարտ նկարագրաւ։ Սակայն ինչ որ անցեալն մեզի կը վլանայ, ներկան լիապէս կը մատակատարէ։ Հայ ժողովուգետան այս մասին մեզի ընծայածը անհամեմատ աւելի վսեմ է եւ նկարագեղ քան Հեղիսուի երկնային ամենօրեայ կառարշաւը, քան Արքվեգայի հնդկական Սուրբիայի գեղեցիկ նկարագրութիւնները։ Հայաստան աւելի լեռնային ըլլալուն՝ արեւն ալ ըստ առասպելներու լերան ետեւէն կը ծագի։ Անոր համար՝ «ահագին լերան մը տակէն կ'ելլեն նախ 12 անձնապահներ², սեւ արաբներ եւ այդ լերան վրայ լուսելէն ճպոտներով ճառագայթի պէս կը զարնեն, լեռը կը ցածնայ, ամէն սարերը իրենց գլուխը կը խոնարհեն. արեւը իւր երեսը լուացած ժամանակ ջուրի ցողերով կը սրսկուին սարերը եւ դաշտերը. հաւքերը ամէնին ալ վեր կը թռնին եւ այս ջրի սրսկումն կ'արթնան կը ճգլան. յանկարծ

¹ Եղնիկ, էջ 48.

² Արուանձնահանց, Գրոց ու Բրոց, էջ 108:

արեւու ոսկի գլուխն ու հրեղէն մազերն կ'երեւան: Թէ հրեշտակները կը հանդերձեն արեւու անկողինը եւ կը հանեն ու կը հագուեցընեն անոր հրեղէն հալաւը: Թէ արեւու անձն ջաղցի ջրտան ճախրին կամ գունտին ձեւն ունի, որ գլորուելով կը դառնայ ու կ'ընթանայ եւ այդ գունտի փառերէն լուսոյ ճառագայթներ կը ցուլանան, ինչպէս ջուրի ցնցուղը ջաղցի գունտէն: Թէ սատանաները բիւր բիւրուց կը ժողովին երբեմն եւ կ'ուղեն հակառակ ելլել արեւուն, որպէս զի անոր լոյս երես չտեսնեն մարդիկ, բայց հրեշտակները հրեղէն սրով կը պատերազմին, կը զարնեն, կը վանեն զանոնք սեւ ամպերու մէջն, եւ այս կոռուի ձայնն է ամպերէն ելած որոտումն, փայլակը՝ գաբրիէլ հրեշտակի սուրնէ, կայծակը հրեղէն նետն ու ծիածանը՝ աղեղն¹, ու վերջալոյսին արեւը ծով կը մտնէ, կը լողանայ մաքրուելու եւ հանգչելու համար ըրած ուղեւորութենէն: «Այն ժամուն արեւմուտք երեւցած շառագոյն, միխրագոյն եւ ձիւնագոյն ծալ ծալ ամպերը արեւուն անկողնոյ քողն ու վարագոյներն են. անկողինն ալ ծովու տակը ձգուած է փրփուրի վրայ²»: Ուրիշ տարբերակ մը (Variante) արեւու հանգստավայրը արեւելք կը դնէ, որ լսու երեւոյթին թէեւ ծիշտ չըլլայ, ինչու որ արեւմուտք յոդնող արեւը՝ նաեւ հօն կրնայ իր յոդնութիւնն առնուլ, սակայն՝ ազգերու համեմատական օրինակները եթէ նկատողութեան առնունք՝ արեւելքի հայող տարբերակն աւելի ընդհանուր է: Հեղիսոխ առասպելին մէջ ալ արեւը արեւմուտք հասած ժամանակ կը յոդնի, բայց լողալով կը զօրանայ եւ երկրի տակէն կ'երթայ հանգչելու իր պալատը, որ արեւելք կը գտնուի: — Արեւը մայր մըն ալ ունի եւ կը բնակի միւնոյն պալատան մէջ, ուր ոչ ծառ կայ, ոչ թռչուն եւ ոչ մարդ: Կան միայն շատ մը ցայտալզիւրներ եւ պալատն ալ 12 մասերէ կը բաղկանայ՝ շինուած կապոյտ (երկինք!): Մարմոններով եւ օժտուած բազմաթիւ կամարներով: Միջին մասին աղբերներուն վրայ ոսկեղէն բնակարան մը յօրինուած է, որ արեւամայրը մարդարտէ անկողնոյ մը վրայ նստած իր որդւոյն դարձին կը սպասէ: Վերջապէս արեւը օրուան ճամբորդութենէն վաստակած՝ պալատը կը դառնայ եւ մօրմէ մեծ գուրգուրանքով կ'ընդունուի: Այն պահուն աստղները կ'արթնան եւ զարեւը կ'ողջունեն, եւ

մինչ անոնք երկնակամարը կ'ելլեն, արեւը բազնիքով զօրացած եւ կազդուրուած՝ մօրմէն ջուն կը հանուի եւ անկողին կը դրուի, ուր կը հանգչի եւ մօրը երիտասարդացընող կաթը կը ծծէ¹:

Այս հրաշալի նկարագրութեան մէջ չկայ գրեթէ բառ մը կամ պարագայ մը, որուն համեմատականն ուղղակի թէ անուղղակի այլուր չգտնուի եւ կամ առնուած չըլլայ բնութեան երեւոյթներէն, որոնք սակայն ի հարկէ հայ ժողովրդեան ստեղծող երեւակայութեան ազգեցութեան տակ բոլորովին ուրիշ կեանք եւ հօգի ստացած են: Առասպելն առաւտեան ցողը կ'ակնարկէ, երբ կ'ըսէ՝ «արեւը՝ իւր երեւը լուացած ժամանակ ջուրի ցողերով կը սրսկուին սարերը եւ դաշտերը»: Նշնպէս առանց պատճառի չեն անձնապահներու, ինչպէս նաեւ արեւու պալատան մասերուն 12 ըլլալը, վասն զի 12ը մին է այն թուերէն, որոնք՝ ինչպէս օր. համար 3, 9 եւ երբեմն նաեւ 7ը բոլոր հնդեւրոպական ազգերու քով նուիրական էին կամ իբրեւ խորհրդանշան աստղային բներեւոյթներու եւ կամ լուսային փոփոխութիւններու եւ նյոնին տարեկան շրջանին: Թէ արեւը հոս անուոյ կերպարանքով կը նկարագրուի կամ թէ արեւմուտք հասած ժամանակ կը յոդնի, հետեւաբար կազդուրուելու համար միշտ կը լողայ եւ թէ մայր մը ունի արեւը, որուն կենսատու կաթով կը վերակենդանանայ եւ կ'երիտասարդանայ, տեսագծեր (Motiv) են, որոնք արդիւնք են նշնպէս բներեւոյթական տպաւորութիւններու: Արեւմուտք հասնող արեւը կը կարծուի թէ կը յոդնի, վասն զի տակաւ կը նուազի եւ կը տկարանայ, մինչդեռ ասոր հակառակ զենիդին վրայ՝ այսինքն իր ամենապայծառ եւ փայլուն շրջանին մէջ, արեգակնային ճառագայթները միակ բոլորածրի մը կենդրոնէն եւ այն մէկ ուղղութեամիջ միայն սփուելով, արեւը աւելի լուսանւոյ կերպարանք կ'առնու եւ ոչ թէ լուսագունտի մը: Արեւու անուածեւ ըլլալը հայեացքը կայ նաեւ Ոգվետայի եւ ուրիշ բազմաթիւ առասպելներու մէջ: Խոկ արեւամօր գաղափարը՝ որ թէեւ աւելի նոր հայեացք մըն է, բայց նյոնպէս շատ տարածուած է, ծովեզերեայ բնակիչներու առ հասարակ բնտելական է, որոնք նկատելով որ արեւու ամեն իրիկուն ծովը կը խորասուզուի կամ ծովէն կ'ելլէ, երկուքին միջեւ մօր եւ օրդւոյ աղերս երեւակայեցին: Արեւմուտքին արեւամօր հայ-

¹ Գրոց ու Բրոց, էջ 109—118:

² Անդ. էջ 107:

¹ Համով Հոտով, էջ 258, Ազգ. Հանդ. II, էջ 217. Հմմա. նաեւ Արեղեան՝ Der armenische Volksglaube, p. 41—42.

եացքը համեմատաբար շատ ցանցառ է եւ ընդ-
հանրապէս քաղաքակիրթ ազգերու քով կը
գտնուի: Եւ որովհետեւ Հայերը որ եւ իցէ
ծովու մը հետ անընդմիջական կապակցութիւն
չունէին, յայտ է թէ կամ վերոյիշուած բնա-
ռասպելին արեւամայրը յետագայ յաւելուած
մըն է եւ կամ թէ Հայերը նախնարար ծովու
եղերքը կը բնակէին: Ամէն պարագայի մէջ մեծ
յանդգնութիւն է, երբ Մ. Արեղեան¹ “ի մայր
մտանել”, կամ “մար մտանել” բացատրութիւնը
“Die Sonne geht zur Mutter hinein” կը
թարգմանէ: “Ի մայր մտանել”, կամ “ի մայր
դառնալ”, կը նշանակէ նաեւ շիջանիլ, մարիլ
եւ խաւարիլ, ինչպէս մատենագրութիւններն ալ
կը վկայեն: Ոսկ. Մատթ. գ. 16. “զծրագմն
զգուշութեամբ իմն ի մայր դարձուցանելն,
թէ գուցէ կայժ ինչ մնացեալ զտունն այրեցէ ո: Սրուանձտեանց աւանդութիւն մըն ալ յառաջ կը
բերէ, ուր արեւու մայր մտանել յայտնապէս
նուաղում եւ շիջում կ’անուանուի: Կոյնը չի մատ-
նաշեր նաեւ բաղանթիւ ազգերէ յնդունուած
արեւու յոդնիլն ու վաստակիլը: Բաց աստի եթէ
“ի մայր մտանել”, բացատրութեան մօր ներսը՝
ծոցը մտնել նշանակութիւնը նախնական ըլլար,
ինչո՞ւ համար արեւու օրաշրջանը նկարագրող
հայկական եւ ոչ մէկ առասպելի մէջ ակնարկու-
թիւն կ’ըլլայ այս մասին: Բայց թերեւս ըսութ-
թէ անհեթեթ բան մը չէ եթէ ճրագն “ի մայր
դարձուցանել” ալ „zur Mutter hineingehen”
թարգմանենք, վասն զի հին ըմբռնման համա-
ձայն կրակ վառելն անդամ սեռային գործողու-
թեամբ ըլլալով՝ երկու իրարու շիբիլ փայտե-
րէն մին արական եւ միւսը իդական, հետեւա-
բար կրակին յարարերութեամբ մին հայր եւ
միւսը մայր կը նկատուէր. այսպէս եր Հնդիկ-
ներու քով, որոնք կրակ վառելու առանձինն
արարողութիւնն մըն ալ ունէին եւ այսպէս է
նաեւ հարաւային Արիկէի մէջ, ուր փայտերէն
մին “իդական ամօթ”, իսկ միւսը “առնական”,
կ’անուանուի²: Սակայն այս առարկութիւնը շատ
տկար ապացոյց մըն է. Հոս ենթագրութիւն մը
կ’ըլլուի. որ արտասովոր է առ հասարակ բոլոր
ազգերու եւ բնութեան երեւոյթներով ալ
դժուարաւ մէկնելի: Եթէ մարուած կրակը դար-
ձեալ իր մօր՝ այսինքն շփուող փայտին ծոցը
դառնար, այն ատեն պարզ է թէ Հայերը, Պար-
սիկներն եւ Հնդիկները պէտք չունէին ամէն ջանք
ի գործ գնելու որ չըլլայ թէ տան կրակը մարի:

Տան կրակին մարիլը տան ամենամեծ դժբախտու-
թիւնը կը նկատուէր, վասն զի կը վախնային որ
կրակին շիջմամբ նաեւ տան սերունդն սպառի.
որ է ըսել կրակի մարիլ այն պարագային կրա-
կին սպառում կամ ոչնչացում կ’ըմբռնէին: Հե-
տեւաբար որչափ որ ալ հայ առասպելագիտու-
թեան մէջ արեւամօր մը գոյութիւնը չենք
կրնար ուրանալ, ինչու որ նոյնը ուրիշ հնդեւրո-
պական ազգերու քով ալ կը գտնուի, սակայն
նկատելով վերցիշեալ ամէն պարագաները Արե-
ղեանէ, ինչպէս նաեւ Հայկաղեան բառագրքէն
տարբեր եղանակացութեան մը պէտք է որ դանք,
այսինքն “ի մայր մտանել եւ ի մայր դառնալ”
բացատրութիւնները ամենասերտ աղերսի մէջ
ըլլալու են աւելի “մարիլ”, բառին հետ: Մարիլ
կ’ենթագրէ հին “մայրիլ”, մը եւ իրը բայար-
մատ “մայր”, մը, որ ըստ պատահման միայն ծնող
իմաստով մայր բառին հետ նոյն է. եւ որով-
հետեւ մեր հին մատենագիրները մեզի անյայտ
պատճառուներու համար բայարմատը միայն կը
գործածեն կցելով անոր “մտանել կամ դառ-
նալ”, “մայրիլ” այնուհետեւ նկատուեցաւ
ժողովրդական բառ մը, որ երկու իմաստ ունի
շիջում եւ նուաղում կամ ուժաթափութիւն:
Արեւամօր հայկական առասպելին զանազան
տարբերակներուն շատ նշանակութիւն տալու
չէ, վասն զի կասկած չկայ որ անոնք մեծաւ մա-
սամբ մի եւ նոյն սիսալ մեկնութենէն առած են
իրենց ծագումը:

Հոս կը մնայ մեզի ուրիշ շատ աւելի կա-
րեւոր ինդիր մըն ալ շօշափել, որ է առաս-
պելին մէջ յիշուած սատանաներու արեւու գէմ
մաքառումը եւ հրեշտակներուն՝ գլխաւորաբար
գարբիել հրեշտակին անոնց վրայ տարած յաղ-
թանակը: Դիցաբանութենէ քիչ թէ շատ հաս-
կցողին համար ըստ բաւականի պարզ է թէ արե-
գական գէմ մաքառող սատանաները փոթորիկն
եւ մառախլապատ սեւաթոյր ամպերն են, որոնք
արեգական լըսը խափանելով՝ ընականաբար
նաեւ անոր թշնամիները կ’ըլլան: Կախնաբար
այս սատանաները վիշապ կ’անուանուէին եւ մեծ
աղդեցութիւն ունէին եւ ունին ժողովրդեան
կեանքին վրայ: Թէ ինչ աղերս կար այս վի-
շապներուն կամ վիշապին եւ գիշերավիշապին
միջեւ, դժուարին է որոշել, այսչափս միայն
ստոյգ է, որ շատ աւելի մեծ աղդեցութիւն
ստացաւ ժամանակի ընթացքին փոթորկաբեր
վիշապը քան գիշերավիշապը, վասն զի վերջինս

¹ Armenianischer Volksglaube, p. 42–43.

² Frobenius, մադ. էջ 339.

Հմամատ. նաեւ “ի սուգ մտանել”, ի սուգ դառնալ,
ի քուն մտանել, մտանել յուրախութիւն, եւն:

իր բոլորովին միօրինակեալ եւ համեմատաբար նաեւ անվեսա նկարագրաւը շատ մեծ աչ մը չէր կարու ներգործել, մինչդեռ փոթորկաբերին ազդած աչն ու սարսափը՝ որ տեսակէտէ ալ նկատենք իրը, մեծ պէտք է որ ըլլար: Թանձրացեալ սեւաթոյր ամպերով սնած փոթորիկը երբեմն այնպիսի շաշիւն եւ դղոդիւն կը հանէ, որ՝ ինչպէս Ա. Շիրակացին կ'ըսէ, «մինչեւ զմայրիս յարմատոց ի բաց հանել, եւ վէմս նիլել եւ զինչ գտանէ, ահագին ձայնիւ վերացուցանէ եւ ընկենու յերկիր¹»: Ասոր վրայ աւելցընենք խաւարումն, որոտումն ու փայլատակումը, որոնք ամենքը ի միասին մէկ վայրկենի մէջ մընողըտը այնպէս կը փոխեն, որ կարծես բնութեան զօրութիւնները իրար անցած զերար պիտի ոչնչացընեն: Այժմ կրնայ երեւակայուել թէ ինչ ցնցող իրականութիւններ պիտի ըլլան ասոնք ժողովրդեան մը համար, որ սովոր է բնութեան երեւոյթները անձնաւորել եւ իր կեանքն անոնց կարծեցեալ քմածին պահանջքներուն համաձայնցընել: Այնպիսւոյն համար իր աչքերով տեսածը եւ ականջներով լսածը կրիւ մընէ, ամենագերագոյն կոիւ մը մղուած չար վիշապի մը կողմանէ ընդգէմ արեգական: Շատ առասպելներու՝ ինչպէս բարելականին մէջ վիշապին դէմ կուռողը ինքն իսկ արեգակն է. իսկ ինչ ինչ ազգերու քով մինչեւ իսկ գերագոյն էակը: Այսպէս Զեւս իրը շանթի աստուած Տիւփոն փոթորկաբեր վիշապին դէմ կը մաքառի եւ զայն իւր շանթով կը սպաննէ. նոյնպէս նաեւ Յուպիտեր, Ասուր եւ Գարեհի Ահուրամազդան: Հայ ժողովրդական առասպելը ՈՒգվերայի եւ գերմանականին եւ ուրիշ բազմաթիւ տարբերակներու հետ բոլորովին ուրիշ հերոս մը ասպարէզ կը հանէ, որուն ներկայ անունը թէեւ Գարբիէլ հրեշտակ, սակայն անոր տրուած նկարագրականէն կը տեսնուի, որ հոս կայծակի եւ ամպրոպային աստուծոյ մը հետ է մեր գործը:

Արդ ի՞նչ էր այս աստուածոյն անունը: Մ. Արեղեանի շնորհակալ ըլլալու ենք, որ այս դժուարին հարցը գոհացոցին կերպով լուծած է: Վահանգն է ըստ իրեն Հայոց ամպրոպային աստուածը. այն է հետեւաբար փոթորկաբեր վիշապին դէմ մաքառողը եւ զարեւը անոր Տիւրաններէն ազատողը: Մ. Արեղեանի ապացոյցները այնպէս համոզիչ են, որ մեր կարծիքով տարակոյսի տեղի չի մնար այլեւս: Ակսելով «Երկնէր երկիր եւ երկիր գողման երգն», որ մեր ազգային բանատեան ա-

մենահին գոհարներէն մէկն է, կը համեմատէ զայն ՈՒգվերայի, յունական եւ գերմանական ամպրոպային աստուածներու համապատասխան առասպելներու հետ եւ երեւան կը բերէ կատարեալ զուգակցութիւն մը թէ ըստ բովանդակութեան եւ թէ ըստ դիցաբանական լեզուին: Ասով կը բառնայ Արեղեան միանդամյն այն կասկածն, որ թէերեւս ունենայ մէկը երգիս Վահագնայ վերաբերելու մասին, վասն զի համեմատական քննութիւնը լիովին կը հաստատէ, ինչ որ Խորենացին այս կէտիս նկատմամբ կ'աւանդէ: Հայ Վահագն, ինչպէս ծանօթ է, կը համապատասխանէ պարսկական Վերեթրագոհին, բայց եւ հնդկական ինդրային. վասն զի Վերետրագնայ պարզ վերադիր մըն է եւ կը նշանակէ Վերեթրասպալան, արդ Վերետրայ թէեւ Ավեստայի անձանօթ է, բայց ՈՒգվերայէն կը նկարագրուի իբրեւ վիշապ մը, որ արեւուն դէմ կուռելուն եւ երկնային ջրերը արգիլելուն պատճառաւ ինդրայէն կը սպանուի: Ասկից կը տեսնուի թէ որչափ իրաւունք ուներ Գոկտոր մը, երբ դիցաբանական երեկոյթի մը առթիւ ինծի կ'ըսէր թէ Վերեթրագնայ նախնաբար Խոդարաի իբր վերադիր կը գործածուէր: Ահա այս է պատճառն, որ Վահագնի եւ ինդրայի մինչեւ իսկ ծննդեան նկարագրութիւնները այնպէս սերտիւ իրարու հետ կապուած են: Վահագն ծնունդ է երկնի եւ երկրի, նյոնն է նաեւ ինդրան, որուն ծննդեան ժամանակ երկնիք եւ երկիր կը գողան: Վահագն ծովածին է՝ «երկնէր եւ ծիրանի ծովին». Նյոնն է նաեւ ինդրա, վասն զի ՈՒգվերայի մէջ շատ անդամնաւ ապտիա կը յորջործուի, որ Ջրածին կը նշանակէ: Գողթան երկին «երկնէր եւ ծիրանի ծովին», ինչպէս Արեղեան շատ լաւ կը դիմէ¹, կապուտակ երկինքն է, այսինքն երկնիքի այն մասը, որ հին բնահացքին համեմատ երկնային ջուրը կը պարունակէր իր մէջ: Հայ ժողովուրդը այսօր իսկ ծիրանի ծով կ'անուանէ երկինքը² եւ ինդրայս վերաբերմամբ հանելուկ մըն ալ ունի, որ մանրանկարն է կրնանք ըսել այն ամէն փոթորկի եւ կայծակի իննդիրներուն, որոնք մեր նախնիները այնչափ զբաղուցած են: Հանելուկն է՝ «Կով մի ունիմ հանայ հանայ, կոտոշները մըրխանայ. կամնաղբիւրէն ջուր կը խմայ. արիւնածովին ձէն կը հանայ», որուն պատասխանն է ամպ եւ որոտմունք³: Կով

¹ Անդ. էջ 344:

² Անդ. էջ 135: Հմիտ. Աղդ. Հանդ. Ա. էջ 348:

³ Աղդ. Հանդ. Բ. էջ 220:

Հնդեւրոպական՝ գաղափարով կը համապատասխանէ կամրագոյն կամ լրսաւոր եւ անձրեւարեր ամպերուն, թերեւս նաեւ ինդրայի, վասն զի ինդրա երբեմն նաեւ իրեւ ցուլ կը նկարագրուի, որ Արհիտրայի կողմանէ երկնային ջրերը (անձրեւ) արգելող կամարը պատռելով, “ծովի ջուրը, երկնքէն վար կը թափէ: Կաթնաղբերը նյոյն է արիւնածովին հետ, որ ծիրանի ծովին ուրիշ մէկ տարբերակն է: Փաքրիկ գժուարութիւն մը պիտի պատճառէ թերեւս գողթան երգին “կարմրիկ եղեգնիկ, ը. Վասն զի հնդկական աւանդութեան համաձայն Ագնին ջրերէ եւ բյուսերէ կը ծնանի, նյոյնպէս Քրահման ծաղկէ մը կը ծնանի, բայց ինդրայի մասին որ, եւ իցէ յիշատակութիւն ը՛լլար: Սակայն նկատելով որ երկնային կրակը շատ անդամ բյուսերու հետ յարաբերութեան մէջ կը դրուի հին Արիներէն, չենք կարծեր թէ կարմրիկ եղեգնիկը գիցարանական հիմ մը չունենայ, եթէ նկատողութեան առնունք մանաւանդ գերմանական առասպել մը¹, ուր եղեգն կայծակի հետ աղերսի մէջ կը դրուի յայտնապէս: Ամէն պարագայի մէջ մտադրութեան արժանի է, ինչ որ Արեղեան այս մասին կը գրէ: “Նյոյն իսկ եթէ եղեգն այդպիսի բյուսերից չլինի, կ'ըսէ Արեղեան, բանաստեղծը չէր կարող, — քանի որ երկնային տեսարանը իսկապէս միշտ երկրաւորի նմանումն է, — աւելի լաւ կերպով ուրիշ բյոս ընտրել կարմրի կայծակի հրգեհումը ծիրանի ծովի մէջ նկարագրելու համար քան թէ կարմրի եղեցը, մօրուտների եղեցը, որ աճում է ջրերի միջին²: Յաջորդ հատուածներու մէջ Վահագն եւ ինդրա իրարու աւելի կը մերձենան, վասն զի երկունքէ բռնուող եղեցնիկի մէջէն ծուխ ու բոց կ'ելլէ եւ ապա բոցին մէջէն խարտեաշ պատանեկիկ Աւանագն գուրս կը վազէ: Այսպէս ալ Ինդրա “Հազեւ թէ իրեւ գեղեցիկ ճառագայթ մը երկինք դրուեցաւ, արագ արագ սփոնցաւ տարածեցաւ խարտեաշ կայծակը, երկաթեայ խարտեաշ տատմերով գարկաւ վիշապին, հազարապատիկ բոցեր ունէր նա խարտեաշն: Վերջապէս պատանեկան Վահագն “Հուր հեր ունէր, բոց ունէր մորուս եւ աչկունքն էին արեգակունք, ոչ թէ արեգական հետ որ եւ իցէ յարակցութիւն ունենալուն համար, այլ որովհետեւ իրեւ կայծակի աստուած՝ արեգական նման բոցավառ է եւ

¹ Արեղեան, էջ 141. Հմաս. նաեւ Կուն, Herabkunft des Feuers, p. 199.

² Անդ. էջ 141:

Ճառագայթարձակ, եւ այս յատկութիւնները, ինչպէս այլուր տեսանք, բնամարդը մազի կը նմանցընէ: Նյոյնպէս է նաեւ ինդրա. պատանեակն ինդրա, ուսկի հեր եւ խարտեաշ, արեգակնանման եւ արեգակնաշեայ, դեղնամիջուս եւ դեղնահեր³: Վահագն եւ ինդրա ոչ միայն ըստ ֆիզիկական բնութեան իրարու յար եւ նման են, այլ եւ նաեւ ըստ զարգացման համենթաց կ'ընթանան իրարու: Վասն զի պատմութիւնը մեզի կը ցուցընէ որ ինչպէս որ ինդրա յետագայ դարերուն Հնդիկներուն ազգային պատմերազմի եւ յաղթութեան ամենամեծ աստուածն եղաւ, նյոյնպէս ալ Վահագն թէ Պարսից (իբր Վերեմերացու) եւ թէ Հայոց քով: Անոր համար հայ մատենագիրներուն այս մասին աւանդածները պէտք չէ այնպէս դատել, որպէս թէ անոնք իրենց անձնական տեսութիւններն ըլլային զուրկ որ եւ իցէ պատմական հիմունքէ⁴: Կայծակի եւ շանթի աստուածութենէն պատմերազմի աստուածութեան անցնումը կրօններու պատմութեան սովորական գծերէն մէկն է: Մինչեւ իսկ տարօրինակ բան չէ, եթէ երբեմն Վահագն մեր մատենագիրներէն արեւու աստուածոյն հետ շփոթուի⁵. մէկէն միւսին անցնումն ալ պատմական իրողութիւն է եւ այն՝ շատ ստէպ հանդիպած⁶:

Արեւու շրջաններուն մէջէն դիցարանօրէն ամէնէն աննշանակն ամսաշրջանն է: Այս է պատճառն որ շրջանին հայող դիցարանութիւնները շատ ցանցառ են: Քանի մը աւստրոնեղեան ցեղերու քով⁵ արեւը այս պարագային կը նկատուի իբր ամուսին լուսնոյ, որ երկրի քով անոր երկրորդ կինը կ'ըլլայ եւ սովորաբար ամէն լուսնոյ արեւէն կ'արդասաւորուի եւ կը ծնանի աստղները իրեւ արդիւնք այս սեռային միութեան: Հայ ժողովոգեեան մէջ եւս կայ նման առասպել մը, ուր աստղները յայտնապէս արեւու զաւակներն կը համարուին: Գալով արեգական տարեցանին, դիցարանութեան առատութեան կողմանէ՝ որչափ կ'երեւայ, անոր ոչ ամսաշրջանն եւ ոչ ալ օրաշրջանը կը հաւասարի. անոր աղեցութիւնն տիեզերական է եւ տեւական, վասն

¹ Անդ. էջ 150:

² Այսպէս կը դատէ որչափ կ'երեւայ ինքն իսկ Արեգեան, էջ 184 եւն:

³ Փիլոն՝ “Քանոնի կոչեն ոմանք զհուրն չեփեսոն եւ զԱրեգակն՝ Վահագն. Ալլահն, չին. չ., էջ 86:

⁴ Ա. Շմիտ, Semaine d'Ethnologie religieuse 1912, p. 108:

⁵ Ա. Շմիտ, Grundlinien einer Vergleichung etc., p. 88—89, 126 etc.

զի զայն յառաջ բերող ազդակներն ալ բազմակողմանի են եւ ֆիզիքապէս նաեւ յայտ-յանդիման։ Ասոնց մէջէն ամենէն ցայտունն ու յիշատակելին երկրիս արդասաւորութեան կողմանէ արեգակէն կախում ունենալն է։ Ի հարկէ այս երկրախօսական յայտնի իրողութիւնը համեմատաբար շատ ուշ նշանակութիւն ստացաւ, բայց անգամ մը որ սկսաւ, յեղաշրջող հետեւութիւն ունեցաւ ամէն տեսակէտէ։ Երկրս եղաւ այլ եւս արեւու ամուսինն, որ տարին անդամ մը եւ այն՝ գարնան արեւէն կ'արգասաւորութիւն։ Ահա ասոր վրայ յեցած են գարնանային նոր տարւոյ գրեթէ բոլոր առասպելներն ու տօնախմբութիւնները։ Եթէ նկատենք որ մարդուն արդասաւորութիւնն ալ երկու աստուածային ամոլներուն պտղաբերութեան հետ յարաբերութեան մէջ դրուեցաւ, այսինքն՝ մարդկային բեղմնաւորման վերջնական պատճառն եւս արեւը նկատուեցաւ, այն ատեն շատ դիւրաւ հասկընալի է եթէ շատ ազգերու քով այրական ծննդականի պաշտօնին հանդիպինք։ Մատգրութեան արժանի է նաեւ այն պարագան, որ թէ թլփատութիւնն եւ թէ տոտեմապաշտութիւնն հօն ամենէն աւելի զարգացած են, ուր արեւու պաշտօնը սեռային տեսակէտով իր ծայր աստիճանն հասած է։ Այսպէս Խգիպտոս, Ափրիկէի շատ մը վայրենի ցեղերուն քով, մալյայեան-աւստրոնեղեան հարաւ-արեւտեան եւ հարաւ-արեւելեան կղզիները եւ Աւստրալիայի մէկ մասը։ Թլփատութիւնը նախնապար սեռային գործողութիւնը գիւրացընելու համար էր, որ եւ այսօր իսկ չափահաս հրատարակելու հանդիսութիւններուն հետ սերտիւ կապուած է։ Խրայելացիները երբ թլփատութիւնն առին, այն իր սեռային նշանակութիւնն շատոնց արդէն կործուցած էր, անոր համար ալ եղաւ նշան ուխտի՝ գրուած իրենց ժողովրդեան եւ Աստուծոյ միջեւ։ Որչափ որ ալ տոտեմապաշտութեան հայեցքներն ոչ ըստ բնութեան եւ ոչ ալ ըստ ծագման նոյն են թլփատութեան հետ, սակայն կասկած չկայ, որ նաեւ հոս մեծ գեր ունի սեռային տարրը։ Արեւու սեռային գիցաբանութեան ազգեցութեան տակ արարչագործութեան տեղի չկայ, ամէն բան միջնորդաբար թէ անմիջնորդաբար արեւու արդասաւորութեան կը պարտի իր գոյութիւնը։ Ահա այս առաջին քայլն է գեպ ի տոտեմապաշտութիւն, վասն զի արեւու արդասաւորութեան տիեզերական նկարագրին շնորհիւ բայսերու, անասուններու եւ մարդկան միջեւ եղած ցանկերը բարձուելով՝

բնականաբար մարդկան մէջ ձգտում մը պիտի ծնանէր բայսերու, բայց մանաւանդ անասուն-ներու հետ ընտանեկան սերտ յարաբերութիւններու մէջ մտնելու կամ անոնց զօրութեան մասնակից ըլլալու եւ կամ այս կամ այն բարի յատկութիւնը ժառանգելու համար։ Զարմանալի է, որ Fraterz թէեւ շատ ուշ բայց եւ այնպէս ստիպուեցաւ խոստովանելու թէ Մոլորութիւն է եւ սովորականէն աւելի ծանր մոլորութիւն տոտեմը աստուած համարիլ եւ ըսել թէ այն իր ցեղէն ճշմարիտ պաշտօն կ'ընդունի։ Եթէ կրօնը՝ ինչպէս կ'երեւայ զայն գործադրողին համար նաեւ այն խոստովանութիւնը կը պարունակէ թէ իր կատարած պաշտօնը իրմէ բարձրագոյն բան մըն է, այն ատեն ճիշտ ըսելու համար, անկարելի է տոտեմապաշտութիւնը կրօնի հետ նոյնացընել, վասն զի մարդը իր տոտեմը իրերեւ իր հաւասարն ու բարեկամը կը նկատէ, ոչ երբեք բարձրագոյն մէկը, թող թէ աստուած... Մոլորութիւնը մըն է ուրեմն տոտեմապաշտութեան նկատմամբ այնպէս խօսիլ, որպէս թէ կրօն մ'ըլլար¹։ Տոտեմապաշտութիւնը կրօն չէ, բայց հետեւանք է արեւապաշտութեան, ինչպէս է օր, համար նաեւ առնական անդամին պաշտօնը։ Թլփատութիւնը՝ հայ պատմութենէ դատելով՝ բօլորովին օտար տարր մը եղած է մեր ժողովրդեան համար։ Խնդիր կրնայ ըլլալ միայն տոտեմապաշտութեան նկատմամբ, սակայն ըստ իս հաւանօրէն այն եւս ժխտելու է։ Շփոթելու չէ տոտեմապաշտութեան հետ անասնապաշտութիւնն ու տնկապաշտութիւնը, որոնք երկուքն ալ մէջ շատ տարածուած էին եւ այսօր ալ իսպառ ջնջուած չեն, վասն զի տոտեմապաշտութիւնն ինքն իրեն համար առանձին գլուխ մըն է, իսկ վերջինները յառաջացայւթեան ազդակներու տեսակէտով գրեթէ տարբերութիւն չունին օր, համար լուսնապաշտութենէ եւ արեւապաշտութենէ։ Սակայն արեւու ազդեցութիւնը եթէ այս կողմանէ մեր ժողովրդեան համար ոչինչի գիւմաց կու գայ, ուրիշ կողմանէ մէծ եւ շատ մեծ եղած ըլլալու է, որ մեր մէջ շատ անգամ արեւ եւ կեանք բառերը նոյնանիշ են։ « յարեւէ արկանել կամ անկանել », եւ կամ զարեւ հատանել կը նշանակէ կեանքէ զրկուիլ, մեռնիլ, ինչպէս նաեւ « շնորհել զարեւն », ի իմաստն է՝ կեանքը շնորհել, տալ։ Իսկ այսօր մեր մէջ սովորական բացատրութիւններ են « արեւիդ մեռնիմ », « արեւդ

¹ Totemism and Exogamy, London. Հմատ. Նահանգական ամսագիրը առաջին համարը 1911 թ.

սիրեմ¹, “արեւովդ ապլիս, եւն²: Արեւու պաշտաման մեծ ազգեցութեան յայտնի նշան մըն է նաեւ:” Արեւորդիներու, աղանդը. ինչպէս նաեւ աւելորդապաշտական սովորութիւն մը, որ ամբողջ Հայաստանի մէջ տարածուած է, այսինքն՝ տղայ մը ծնանելուն պէս՝ ծնողաց առաջին գործքը կ'ըլպայ զայն արեւու ցուցընել ըսելով. “Ով սուրբ արեգակ, այս տղան քեզի կը յանձնենք. ասոր վրայ երկնից ցողը ցողայ եւ գետնէն պտուղ ստանայ³:” Կոյնպիսի սովորութիւն մը կայ նաեւ ուրիշ ազգերու՝ այսպէս Բակոնկոյի մէջ⁴:

ԼՈՒՍԻՆ. “Համշենցի Հայերը, յօդուածին հեղինակը կ'աւանդէ, որ “Լուսինը մեծ դեր է կատարում գիւղացու կեանքում, ամսի հաշիւր անոր քով երկրորդական է, ամէն գործի լուսնց հաշուով կ'ընէ⁵:” Իսկ Աբեղեան աւելի յառաջ կ'երթայ, երբ կը յայտարարէ թէ “Հայաստանի մէջ լուսնոյ յարդութիւնը աւելի տարածուած է քան արեգական⁶:” Հայկական կեանքին այս կարեւոր վկայութիւնը փոքրիկ մէկ օղակն է այն բազմաթիւ՝ մանաւանդ բնազգերու եւ վայրենիներու մէջ տեսնուած երեւոյթներուն, որոնց մէ կը տեսնուի, որ լուսնոյ ազգեցութիւնն առ հասարակ աւելի մեծ եղած է պարզամտօրէն մտածող ժողովրդեան վրայ քան արեգականը: Բնամարդուն համար լուսինն է օդը կանոնաւորողը եւ՝ որ թերեւս զարմանալի երեւայ շատերուն, նաեւ բուսականութեան աճման ինչպէս նաեւ անսուններու եւ մարդկան սեռային կեանքին կանոնաւորութեան պատճառը: Հայոց քով՝ ինչպէս վերը տեսանք, բուսականութեան աճումը շատոնց ի վեր արեգական կ'ընծայուի, բայց մինչեւ այսօր ալ լուսնոյ հետ յարաբերութեան մէջ կը դրուի կանանց գաշտանը եւ նման շատ մը ինդիրներ: Լուսնոյ մեծ նշանակութիւնը հնութենէն ալ յայտնի է: Ըստ Վինքլերի⁷ մոլորակներու բարելազիան մինչեւ իսկ Հայր աստուածներու կը կոչուի, մինչգետ նոյնպիսի տիտղոսի մը չենք հանդիպիր արեւու մասին: Բարելազիան տօմարին մէջ լուսնոյ ամիսն

¹ Բայ բնական տարրուան Հայոց տարին կը սկսէր Քարենաւարդին, ոչ թէ Յուլ. Օգոստ. եւ այս պարագային ամացին ամիսը կ'ըսուէր Արեգ – Արեւ:

² Ազգ. Հանդ. 1902, էջ 184:

³ Anthropos 1908, p. 740.

⁴ Ազգ. Հանդ. Զ. Գ., էջ 112:

⁵ Armenischer Volksglaube, p. 47.

⁶ Himmels- und Weltenbild, p. 38.

փոխանակ առաջինն ըլլալու երրորդ ըլլալով՝ իրողութիւնը չի փոխուիր, վասն զի շատ հաւանական է թէ կենդանակերպ շըջանին (Tierkreis) մէջ տեղի ունեցած փոփոխութիւնը՝ նաեւ տօմարին մէջ մուծուած ըլլայ, որով լուսնոյ ամիսն, որ նախնաբար ամիսներուն առաջինն էր, եղաւերկրորդն եւ ապա երրորդն, ուր եւ մնաց¹: Հռովմէացւոց քով այս փոփոխութիւնը չեղաւ, բայց անոնց քով ալ առաջին ամիսը լուսնոյ ամիսն էր, ինչու որ յանս, ուսկից է յանուար, լուսինն է, ինչպէս կը տեսնուի նաեւ անոր երկգունեան՝ այսինքն սեւ ու սպիտակ երեսէն: Լուսնոյ դիցաբանութեան մէջ գրաւած այս բարձր գիրը ի հարկէ հետեւանք է մասամբ մը լուսոյն արեւու լուսագունտէն ազատ մտածուելուն, բայց այս խնդրոյն ժխտական կողմն է միայն, հետեւաբար իրբեւ այսպիսի նաեւ անբաւական: Լուսնոյ բարձր գիրըին դրական պատճառը իր իսկ փոփոխութիւններն են, որոնց բազմապիսութիւնը եւ բազմապիսութեան մէջ կանոնաւորութիւնը անսպառ աղբիւր են դիցաբանութեան: Անոր համար երենրայէ շատ չի ծայրացեղեր, երբ կ'ըսէ՝ “լուսնոյ առասպելները բնութեան բոլոր առասպելներէն ամէնէն ընդհանուր եւ նոյնօրինակ առասպելներն են: Ասոնց բարձրագոյն եւ ստորևագոյն դիցաբանութեան մէջ ամենամեծ համաձայնութիւն կը տիրէ. եւ լիապէս օժտեալ են պայծառութեան, ճշմարտութեան եւ դիցաբանական հայեացքին ֆիզիկական համապատասխան առարկային հետ ունենալիք նոյնութեան պայմաններով²:” Արդ այս առասպելներուն մէջ լուսինը իրբեւ անձնաւորութիւն կը նկատուի ներու, որ վիշապի մը հետ կը կռուի եւ կը յաղթէ, հովիւ՝ այսինքն՝ իրբեւ արածող երկնային արջառներու, ամպերու եւն, արեւու ամուսին, կոյս, սարդ եւ կախարդ: Կախարդ է լուսինը ոչ թէ միայն իր մարդկային զղերուն վրայ ունեցած ազգեցութեան պատճառաւ, այլ եւ իրբեւ առաջին կախարդ, իրբեւ ստեղծող նոյն արուեստին. շատ տարածուած տեսագիծ մըն է նաեւ մանող կինը, որ մանելով ցերեկը կը բերէ եւ մանուածքը քակելով՝ գիշերը եւ կարմիր մանուածքով առհասարակ աշխարհքիս իրերը կը կարգէ եւ կը կանոնաւորէ: Անասնային կերպարանքով կը ներկայացուի աւելի իրբեւ կինմ, նապաստակ, շուն, խոյ, ցուլ եւն, ասոնց մէջն նշանաւորագոյններն են աւելի եղերաւորները՝ իրենց կիսալումին

¹ Winkler, անդ. Babylonische Kultur, p. 32.

² Անդ. էջ 114:

Նմանութեան պատճառաւ: Իսկ առարկաներու մէջէն լուսնային տեսագծեր են ափում, մահիկ, աղեղ, դանակ, նաւ եւ որորոց:

Այս ամէն դիցաբանական հայեացքներն ալ արդիւնք են լուսոյ զանազան կերպարանքներուն: Նոր լուսինը կը ներկացընէ օր. Համար լուսնային հերոսը իրբեւ նորածին մանուկ, որ տակաւին որորոցի մէջ է կամ կեղեւի մաշկով պատած է, ինչպէս ձու մը կամ ձուածին մը: Մանուկ լուսինը արտաքոյ կարգի արագ կը զարդանայ եւ քաջաբար չար ոգիներու գէմ մաքառելէն վերջը լիալուսնին՝ արդէն այր կատարեալ է: Կուազումը չար զօրութենէ մը յօշուում կամ վիրաւորում կը նշանակէ, որուն նշաններն են լուսոյ վրայ երեւցած բծերը: Վերջին մահիկին լուսինը մեռնելով կամ գլխատուելով՝ կ'իշնայ սանդարամետ, ուր քանի մը օր կենալէն վերջը՝ դարձեալ երիտասարդացած երկիրս կը դառնայ: Շատ համառօտ, բայց որչափ իմաստնալից է, ինչ որ հայ ժողովուրդը լուսոյ այս անցքերուն մասին կ'երգէ. “Նոր, նոր, նորաւոր, կանանչ, կարմիր թագաւոր, ծեր գացիր, տղայ եկար, մեզի աշխարհքէն ինչ խապրիկ բերիր¹:” Ահա ծնունդը մանկան մը, որ՝ լուսոյ տկարութեան պատճառաւ նախ կանանչագոյն կ'ըլլայ, ապա կարմիր եւ ապա՝ իր զարգացման գերագոյն աստիճանին սոկեգոյն, բայց կը ծերաւ. նայ եւ կը մեռնի եւ յետոյ իբրեւ տղայ դարձեալ երկինը կը բարձրանայ եւ այն՝ սանդարամետէն, վասն զի աշխարհքի եղեւը ըստ դիցաբանական լեզրին սանդարամետն է շատ անդամ²: Եգիպտացիներու համաձայն խոնսու լուսնի աստուածը աներեւոյթ նոր լուսոյ օրը իր Մուտ մօր արգանդին մէջ կը յլանայ, ունանելի նոր լուսնին կը ծնանի, իսկ լիալուսնին է արդէն հուծկու երիտասարդ մը կամ ծեր մը³, Աներեւոյթ նոր լուսնի ժամանակը ամսոյն առաջն երեք օրերն են, որոնց միջոցին լուսինը տակաւին չ'երեւար, երեւան կու դայ չորրորդ օրը: Անոր համար այս օրը շատ ազգերու քով մեծ հանդիսութեամբ կը տօնուի: Ազգեր, օրոնց քով լուսոյ մեռնելու գաղափարը արդէն մլագենած է կամ զայն ուրիշ տեսակէտով կը նկատին, այն գաղափարն ունին թէ լուսինը այն երեք չտեսնուած օրերը արեւու քովն է, որ կամ թշնամութեան համար զայն չուզեր արձակել

¹ Աղ. Հանդ. Զ. էջ 33.

² Anthropos, 1916.

³ Brugsch, Religion und Mythologie der alten Ägypter, p. 495.

եւ կամ սեռային յարաբերութիւններ կը տածեն իրարու մէջ եւ այս վերջին պարագային մէկը միւսին ամուսինն կ'ըլլայ, որոնց ծնունդներն են աստղները:

Ամիոփիելով մեր ըստածները՝ հետեւեալ չըրս կէտերը կը ստանանք, որոնք հիմնական նշանակութիւն ունին լուսոյ դիցաբանութեան համար: Կամ թէ լուսինն ալ կը ծնանի եւ կը մեռնի, ինչպէս բոլոր մարդիկ. այն ալ կը հալածուի եւ կը հալածէ իր թշնամիները, կը փոխուի եւ մէկ օրը միւսին չի նմանիր: Մանրանկարն՝ մանաւանդ թէ նախատիպ օրինակն է լուսինը մարդուն մահկանացութեան եւ անոր ամէն յարափիս անցքերուն եւ ասով բնականարար ամէնէն մօտն է նաեւ մեզի, գլխաւորաբար նախամարդուն, որ խորապէս կ'ազդուեր մահուան ահաւոր իրականութենէն: “Զի եւ ես նման քեզ առնում զաճումն ի ծննդենէն, կ'ըսէ Յակովը Խրիմեցին, եւ բոլորեալ կատարիմ ի հասակս երիտասարդական եւ ի կատարիելութենէ սկսնում նուազել եւ ծրաբեալ ամիոփիմ ի ծոց գերեզմանին... Զի աստուծոյ նախախամութիւն ծանեաւ, զի ամենայն վարդապետ եւ խրատիչ ոչ դաճուի. զնա եդ վարդապետ գոլ աշխարհի ի յերես երկնից, որ յամենեցունց տեսանի: . . . Այս եւ լոյս լուսնի նշանակ է գյութեան մերոյ, ծնանելովն, բոլորելովն եւ մաշելովն, զի եւ մեք ծնանիմք եւ բոլորեալ կատարիմք եւ նուազելով մաշիմք. Երկրորդ նշանակ է մահու եւ յարութեան մերշի⁴: Ի հարկէ երկակողմանի անցքերուն նմանութենէն տակաւին լուսոյ եւ մարդուն ազգակցութիւնը չի հետեւիր, բայց չի հետեւիր ըստ տրամաբանութեան օրէնքներուն, ոչ թէ ըստ ազգերու հոգեխօսութեան կամ առասպելագիտութեան: Այսպիսի պարագայի մը արուեստական տմենաբրուն ճգի մը պէտք կայ բնամարդը նախապաշարմունքէ ազատ պահելու համար: Եւ այս է պատճառն, որ բազմաթիւ աղգեր եղած են եւ կան տակաւին, որոնք զուսինը իրենց ցեղազետան կամ մարդկութեան նախահայրը կ'անուանեն, զօր իրեւ այսպիսի թէ եւ նախաբար չեխն պաշտեր, բայց յետոյ աստուծութեան ալ բարձրացուցին եւ այն՝ շատ անդամ մինչեւ իսկ գերափոյն աստուածութեան: Այսպէս հարաւարեւելեան Աւստրալիայի Գարամուլուն, որ այսօր գերագոյն էակին հետ շփոթուած է, յառաջագոյն լուսնային հե-

⁴ Տե՛ս մեր Զեռ. 902, թէ 108:

ըստ մըն էր: Հաւանօրէն այս յառաջատութենէն անցած է նաեւ Ավրիկէի կաֆերներուն գերագոյն էակը, որ է միանդամայն անոնց նախահայրը կամ ցեղապետը: Երկու եղանակաւ կրնայ տեղի ունեցած ըլլալ այս նոյնացումը. կամ լուսինը ուղղակի եւ անմիջնորդաբար ցեղապետ նկատուելով եւ կամ ինքնին իսկ ցեղապետը ժամանակի ընթացքին լուսնոյ հետ միանալով: Աւելի պարզ ճամբան վերջնս է, վասն զի շմոռնանք, որ լուսինը նաեւ սանդարամետի տէրն ու իշխանն է, եւ որովհետեւ ցեղապետը կամ նախահայրը իր ամբողջ մեռած սերնդով հօն կը դառնուի, կրնար շատ դիւրաւ լուսնոյ հետ միանալ եւ այսպէս անոր սանդարամետի գերը գրաւել:

Լուսնոյ երկնային անցքերէն ստացուած երկրորդ հայեացքն է վերակենդանութիւնը: Մինչ մահկանացութիւնը զլուսինը մարդուն կը մերձեցնէ զայն անոր բախտակից ընելով, վերակենդանութիւնը կը բաժնէ զայն մարդիկներէն եւ գերմարդկային միջնորդուներ կը բարձրացընէ: Տոգոյի (Togo) Գո ցեղին մէջ այս մասին այսպէս կը պատմուի: Երբ Մավու գերագոյն էակը մարդս ստեղծեց ըստ որ եթէ մէկը մեռնի, դարձեալ պիտի վերակենդանայ: Այս որոշումը սարդին հաճոյ չեկաւ, անոր համար քար մը առաւ եւ ջուր նետեց եւ երբ քարը աներեւոյթ եղաւ, դարձաւ Մավուի եւ ըստ՝ Մավու պէտք է մանաւանդ ըսել թէ երբ մարդ մը մեռնի այնպէս պէտք է կորսուի, ինչպէս այս քարը, որուն Մավու հաւանեցաւ: Սարդը յետոյ զղալով ուղեց որ խօսը փոխուի, քայլ Մավու յանձն չառաւ, եթէ յանձն առնուր, այն տաեն մարդիկ ալ վերստին աշխարհք պիտի գային ինչպէս լուսինը, որ կը մեռնի եւ գարձեալ կը կենդանանայ: Սարդը լուսինն ինքնին է եւ անոր թշնամական տրամադրութիւնն ալ ինչպէս կը տեսնուի առերեւոյթս է միայն: Աւրեմն վերակենդանութիւնը լուսնոյ ոչ միայն ցեղապետ ըլլալուն արմատն է, այլ եւ անոր սանդարամետական իշխանութեան եւ աստուածութեան: Մեռնող աստուած մը առանց վերակենդանութեան հակագիցարանական գաղափար մըն է: Այս տեսակէտով լուսնային աստուած ին չնդիկական Յամա (Yama), յետոյ Օսիրիս, Պերսեփոնէ եւ թերեւս նաեւ Ադոնիս: Լուսինն իրեւ ցեղապետ եւ սանդարամետի իշխան շատ նշանա-

կալից գեր մըն ալ ունի. այսինքն՝ իրեն կիյնայ նախ սանդարամետէն լըեր բերել մեռնողներու մասին եւ երկրորդ միջնորդ ըլլալ աստուածներու եւ մարդկան միջեւ: Իբրեւ այսպիսի լուսնոյ աստուած է նաեւ հերմես: Ք. Մելիս¹ զայս արեւու աստուած կը համարի, իսկ Հ. Ռոշեր², փոթորկի եւ հովի աստուածութիւնն: Սակայն Սիբէ³ աշխատութենէն վերջը կարծենք ոյլ եւս կասկած չկայ, որ լուսնոյ աստուածութիւնն է: Կը ծնանի ամէն ամսու շորսին, նոր լուսնին իրեն միշտ զո՞հ կը մատուցուէր⁴, կանուանուի եղբայր Ապոլոն լրւսաւոր աստուծոյն, զիշերային (νύχιος) մութ գիշերուան ընկերը, աստուածներու միջնորդը՝ սուրհանդակը, հոգիներու առաջնորդը, ստորերկլեայ (χθόνιος), գիշերը տեսնող (νυκτὸς ὀπώρητηρ): Կը ներկայացուի մերթ իբրեւ երկգլխեան, երերգլիիեան, մերթ ալ կիսով չափ ոսկեգոյն եւ սեւ:

Երրորդ կէտն, որ կարեւորութեան կողմանէ նախորդ երկուքն ալ թերեւս գերազանցէ, է լուսնոյ սեռային տեսակէտէ արեւու հետ ունեցած յարաբերութիւնը: Սեռի նկատմամբ հաստատուն ըմբռնում մը չըլլալով, սեռոային գերերն ալ կը փոխանակուին: Արեւմտեան Ամերիկայի, ինչպէս նաեւ Ափրիկէի արեւելեան ազգերուն քով իգական է լուսինը, արական է հիւսիսային եւ հարաւային-արեւելեան Ամերիկայի եւ արեւմտեան Ափրիկէի մէջ: Խառն է Սեմական եւ հնդեւրոպական ազգերու քով. Խառն է նշենպէս մեր քով. Վան եւ շրջակաները իգական կը մըբռնեն, ասոր հակառակ խոտորջուր, Համէն եւ ռուսական Հայաստանի մեծ մասը՝ արական: Շատ հաւանական է թէ երփոքին յարաբերութիւնը նախնաբար պարզ արինակցալիան կամ եղբայրական էր, հետեւարար սեռափինը յետագայ յաւելուած է, գէթ համեմատական օրինակներէ զայս կուսանինք: Հարաւային Ամերիկայի հիւսիսային ցեղերը կը պատմեն թէ լուսինն եւ արեւը իրարու քօր ու եղբայր են. լուսին քոյրը գիշերը ծածուկէն իր եղբայրը կ'այցելէր, բայց ամէնէն վերջը կը մատնուի, երբ արեւը իր սեւ մատերով լուսնոյ երեսը կը շօշափէ: Ծիրոկիներու համեմատ արեւը կին է եւ կ'ապրեր արեւելը, լուսին՝ իր եղբայրը արեւմուտք: Դեռատի կինը սիրական

¹ Chr. Mehlis, Die Grundidee des Hermes vom Standpunkte der vergleichenden Mythologie aus, 1875.

² Roscher, Hermes der Windgott, Leipzig 1878.

³ Siecke E., Hermes der Mondgott, Leipzig 1908.

⁴ Plut. Question. Conviv. IX 3, 2.

մ'ունէր, որ գիշերները զինքը կ'այցելէր։ Անոր ով ըլլալը իմանալու համար գիշեր մը մոխիրով անոր երեսը շփեց եւ երբ լուսինը յաջորդ գիշերը երեւցաւ, երեսի բծերէն ճանշալով որ իր եղբայրն զինքն այցելած է, ամօթէն փախաւ եւ մինչեւ հիմայ ալ կը փախչի։ Թէ լուսնոյ ընակալայլը արեւմուտք է եւ արեւուն ալ արեւելք, շատ պարզ է, վասն զի շատ ազգերու ըմբռնման համաձայն լուսինը արեւմուտք կը ծնանի, այսինքն աստղագիտորէն խօսելով՝ նոր լուսինը որ է ըսել սկսող առաջին քառեակին, լուսինն իրիկուն ատեն միշտ արեւմուտք կողմը տեսանելի է, անոր համար ալ արեւմուտքը Մեքսիկացիներէն «կանանց երկիր, կը կոչուի, այսինքն՝ երկիր մը, ուր լուսնոյ. հետաեւ իրենց նախնիք ծնած են, մինչդեռ ասոր հակառակ արեւելք լուսնոյ մահուան տեղն է, ինչու որ վերջին մահիկը միշտ հոն աներեւոյթ կ'ըլլայ. ահա ասկից է որ երբեմն լուսնոյ մահը արեւու կ'ընծայուի, որպէս թէ արեւը բարկութենէն զայն սպաննած ըլլայ։ Էսքիմացիներու առասպելն մէջ արեւ եւ լուսին անունները կորսուած են արդէն, որ շատ հետաքրքրական պարագայ մըն է, եթէ նկատենք, որ առասպելը այս կերպարանքի մէջ մեզի իր զարգացման յառաջատութեան առաջին շրջանը մատնացոյց կ'ընէ։ Ըստ յառաջ քոյր մը եւ եղբայր մը կային, որ զերար կը սիրէին, կ'ըսէ առասպելը, երկուքն ալ շատ գեղեցիկ էին եւ եղբայրը գիշերը ծածուկէն իր քրոջ այց կ'ելլէր, իսկ քոյրը զայն ճանշալու համար երեսը մրոտեց։ Յաջորդ օրը տեսնելով, որ եղբայրն էր այցելողը, սկսաւ փախչի եւ եղբայրն ալ սկսաւ զինքը հալածել եւ մինչեւ այսօր ալ կը հալածէ¹։ Զարմալի է, որ մեր քովը լուսնոյ բծերը երբեմն բարկացու մօր ապտակին հետեւանքը կը նկատուին։ Սակայն եւ ոչ մէկ տեղ այնպէս կենդանի եւ վառ գոյներով չէ նկարագրուած արեւու եւ լուսնոյ սիրահարական նախանձախնդրութիւնն ու հակառակութիւնը, ինչպէս լիտուանիայի բնաւասպելական երգերուն մէջ²։ Արեւը հօս իգական կը ներկայացուի, որ գունատ լուսինը կը ծաղքէ իրեն պէս պայծառ եւ լուսաւոր շըլլալուն համար։ Ուր կ'երթաս, լուսնեակ, կը հարցնէ, աստեղահանդերձիկը քրագ։ Ասկայն միւս կողմանէ տիտոր է, որ լուսին ամուսինը ամէն

ամիս կը մեռնի։ «Դառնապէս կ'ողբար արեւիկը ինձողներու պարտէզին մէջ — ինձորի պարտէզին ոսկեիննոր մը ինկաւ — մի լար, արեւիկս, աստուած ուրիշ մը կը պարգեւէ։ Խնձորի պարտէզը երկնակամարն է, իսկ ոսկեիննորը լուսինը, որ ամէն ամիս կը վերակենդանանայ։ Աւելի հետաքրքրական են այն մշտնշենաւոր նախանձն ու գրգռութիւնը, որ երկուքին մէջ կը տիրէ։ Արեւը չի կրնար տանիլ, որ լուսինը գիշերը պտտի, անոր համար «Լուսինը զարեւն առաւ — որ շատ կանուխ ոտքի կ'ելլէր — բայց լուսինը իրմէ բաժնուեցաւ — անոր համար արեւիկն զլուսինը կտոր կտոր ըրաւ սուր սրով մը — ըսելով՝ ինչո՞ւ համար Արուսեակին սիրականը յափշտակեցո։ Ուրիշ տեղ մը յանդիմանելով՝ «ինչո՞ւ արեւէն կը բաժնուիս — ինչո՞ւ Արուսեակը կը սիրես — եւ գիշերները պտոյտի կ'ելլեսո։ Արեւ, լուսին եւ Արուսեակ, ահա դիցարանութեան ամենանշանակալից իրականութիւնները։ Արուսեակը սովորաբար իգական է եւ որչափ ինչի ծանօթ է, միայն Արաբիայի մէջ արական կ'ըմբռնուէր։ Իգական է նաեւ հոս, ինչպէս՝ «ինչո՞ւ համար Արուսեակը կը սիրես, խօսքէն կը հետեւի, որ է ըսել նախընթաց հատուածը խանդարուած ըլլալու է։ Արուսեակը իրեւ այսպիսի արեւու եւ լուսնոյ կոռուախնձորն է, եթէ վերջին երկուքս արական կ'ըմբռնուին, այս պարագային արեւ եւ լուսին իրարու եղբայր են, որ Արուսեակին պատճառաւ իրարու կը թշնամանան այն աստիճանի, որ արեւը վլուսինը երկնակամարին արեւելեան կողմը (վերջին քառեակին) բոներով կը սպաննէ։ Արուսեակը արեւուն սիրականն է, վասն զի երկնակամարին պայ երակուքը իրարմէ երբեք չեն բաժնուիր։ Արեւը մայր մտնելու ատեն՝ գրեթէ նոյն տեղը առաջին երեւող աստղը Արուսեակն է, ընդ հակառակն արեւու ծագման ժամանակ՝ միշտ անոր առջեւն է եւ ամէնէն վերջն աներեւոյթ կ'ըլլայ։ Աստղանասական այս երեւոյթը դիցարանորէն այնպէս կը մէկնուի, որպէս թէ սիրահար արեւգակը զլուսեակը կ'ուզէ բոնել եւ այն կը փախչի։ Մինչդեռ Արուսեակն եւ լուսինն իրարու կը սիրահարին, երբ նոր լուսինն արեւմուտք եւ կամ վերջին քառեակին արեւելք իրարու կը հանդիպին։ Արեւուն կամ լուսնոյ իգական ըլլալու պահուն գերերը կը փախուին, բայց ոչ տեսագծերը, վասն զի արեւէն սպանուողը դարձեալ միշտ լուսինն է։ «Երեք օր, երեք գիշեր, — կը բացագանչէ լիտուանական երգը, աստուած

¹ Frobenius, անգ. էջ 347 եւն.

² Mannhardt, Die lettischen Sonnenmythen (vgl. Zeitschrift für Ethnologie, Bd. VII, 1875). — Siecke E., Götterattributen, S. 21-49.

(այսինքն լուսին) կռուի մէջ էր արեւու հետ — Արեւը սպաննեց զլուսինը — արծաթափայլ քարով մը: “Երեք օր, երեք գիշեր, ովլ լուսնոյ երեք ամբողջական օր չտեսնուիլը կ ակնարկուի, օր միջոցին լուսինը արեւու քով կը գտնուի կամ սեռային յարաբերութեան համար եւ կամ իբրեւ թշնամի բոնուած կաշկանդուած, եւ այս պարագային կը սպաննուի, թէեւ լուսինը չորրորդ օրը դարձեալ կը վերակենդանանայ:

Որչափ կ'երեւայ մեր Արա գեղեցիկին աւանդագլեպը առասպելներու այս խմբին կը վերաբերի: Այս մասին մանրամասնութիւնները մեր Արա գեղեցիկին վըայ գրելիք գործին կը վերապահենք. հոս այսչափս միայն ըսենք որ 1. ըստ ազգային բնիկ առասպելին Արա գեղեցիկ իրօք յարութիւն առած է: Անանունի եւ ասոր միջնորդութեամբ Խորենացւոյ նոյնին հակառակ պատմուածները իրենց քրիստոնէական մաքին անձնական յաւելուածներն են: 2. Հատ հաւանական է թէ Արա գեղեցիկն սպաննողը ոչ թէ Համբամ կամ որ նոյն է Աստղիկն էր, այլ ուրիշ արական հակառակորդ մը, ինչպէս կը տեսնենք օր. համար Ադոնիսի կամ Թամմուզի առասպելին մէջ, որ գիշատուած է վայրի կինձէ մը, Օսիրիսի՝ սպանուած իրեն թշնամի Սութէն եւ Քալդրի՝ ինկած պատերազմի մէջ, զդր կը մէշը ընդդէմ իր ոսոխին: Ամենուն մէջ ալ դիցուհի մը մեծ դեր ունի, մանաւանդ թէ երկու հակառակորդներուն կորիւն եւ միցն մահը անոր համար է յատկապէս, որ եւ իր կարգին կ'ողբայ հերոսին մահը եւ կը ջանայ զայն վերստին կենդանացընել եւ նաեւ կը յաջողի: Այսպէս աւելի կը միտին Արային առասպելը մէկնել վասն զի մեզի քիշ մը անհաւանական կը մուի թէ հերոսը դիցուհոյն սէրը բացարձակապէս մերժելէն վերջը՝ յետոյ միացած ըլլայ անոր հետ, որ նոյնպէս իր կարգին սաստիկ բարկացած էր հերոսի վրայ: Տէր-Մինասեան Եաբանիի հետ կը համեմատէ, բայց նմանութիւնը շատ քիշ է տարբերութեան համեմատութեամբ: Իշտար կը սիրէ Եաբանի եւ Եաբանի զայն կ'ատէ, որ ի հարկէ Համբամի պէս զհերոսը կը սպաննէ, բայց այնուհետեւ Խշտար եւ Եաբանի այլեւս իրարուհետ ունենար, մինչդեռ մեր առասպելին մէջ սիրային յարաբերութիւնները բուն իսկ Արայի մեռնելէն վերջը կը սկսին: Արայի եւ Համբամի անցրելը չենք կարծեր թէ լոկլուսնոյ եւ արեւու սիրահարական պայքարին մէկ տարբերակը մեզի ընծայեն: վասն զի Արա թէեւ իր ներկայ ձեւին մէջ աւելի լուսնային նկարագրութիւններու մէջ պատմուած է: Այս պատմուածը մէջ պատմուած է Արան իբր լուսին կը սիրուի իգական մատածուած արեւէն, որ երբ կը մերժուի եւ կամ կը տեսնէ, որ ուրիշ մէկը կը սիրէ հերոսը, զայն կը սպաննէ, բայց հերոսը դիցուհին, որ Արուսեակին պիտի համապատասխաննէ, կը կենդանացուի: Եւ կամ Արան իբրեւ լուսին եւ անծանօթ հակառակորդը իբրեւ արեւ կը սիրեն զլորուսեակ, հակառակորդը գրգուած կը սպաննէ զլլար, որ սակայն գարձեալ յարութիւն կ'առնու: 3. Արա գեղեցիկը նախնարար նոյն էր յունական Աօհիսի հետ, որ բուն իսկ թրակեան աստուածութիւն մըն է, ուսկից առնովլ Թրակիա՝ Արէսի կ'անուանուէր նախնարար: Մակեդոնիայի մէջ կը կոչուէր Արան եւ էր պատերազմի եւ որսի աստուած, ամուսինն էր Ափրոգիտէ, իսկ Թրակիայի մէջ հաւանորէն Էրտնէ: Ալնատուսի մէջ իր ամուսինն էր Նկատուէր Հարոնիա, որ ուրիշ տեղ Ափրոգիտէի դուստրը կ'անուանուի: Հոմերոս¹ կը պատմէ թէ Ալէսոփ (= Հայ. Ալ, գերմ. Hell, Hölle) որդիները զլլէս բոնած եւ 13 ամիսի չափ պղնձէ ամանի մը մէջ բանտարկած էն, ուսկից զինքը հերմէս աղատեց. ըստ ուրիշ տարբերակի մը² Արէս բանտարկուեցաւ, վասն զի որսորդութեան մը ատեն Ափրոգիտէի սիրականը Աղոնիս սպաննած էր: Ակրչին աւանդութիւնս թէեւ համեմատաբար նորագոյն առասպել մըն է, բայց շատ հետաքրքրական է: Արէս արեւն ըլլալու է, ինչպէս Siecke եւ Ehrenreich ալ կը հաստատեն, որ զլուսին Ագոնիս կը սպաննէ, որուն սիրականն էր Ափրոգիտէ, Արեսի ամուսինը! Ի հարկէ հոս գերերը հակառակ շրջած են, վասն զի սպաննողը Արէս է, բայց նման հակաշրջութիւններ շատ սովորական են դիցարանութեան մէջ, մանաւանդ երբ ինքրայ նիւթ եղող առապելը օտար տարբներու հետ շփման մէջ կը մտնէ: Բաց աստի համոզուած եմ, որ հայկական

¹ Illias V, p. 385.

² Schol., B. II.

առասպելը նախնաբար՝ այսինքն երբ Հայերը եւ Թրակացիները ի միասին կը բնակեին զԱրա Գեղեցիկը սպաննել չէր տար, որ է ըսել Արա Գեղեցիկը նախնաբար լու սնային Աստուածութիւն մը չէր, այլ արեգակնային։ Անոր լուսնայինի փոփոխումը տեղի ունեցած է փոքրասիական դիցաբանութեան ազդեցութեան տակ։ 4. Պղատոնի Իրօս նոյն է մեր Արայի հետ։ Իրօս ալ Արայի պէս պատերազմի մէջ կ'ինայ, յարութիւն կ'առնու 12 օր վերջը եւ հայրն է Արտեմիոս։ Ուրեմն Պղատոնի Իրօս հայ նախնական առասպելին փոփոխութեան առաջին օրինակն է։ Արդէն իսկ շատ գիտնականներ՝ այսպէս Բաւձիսսի¹ եւ եւ Էժ. Մայեր² նաեւ Աղոնիսի, Թամմուզի եւ Ոսիրիսի առասպելները պատմական աղերսի մէջ կը դնեն փոքրասիական աւանդութեան հետ, որուն գլխաւոր ներկայացուցիչն է Հարտեմիս-Գիւրեղէի սիրականը։ Արդ Պղատոնի աւանդածը-իր համառօտութեան մէջ մեզի բան մը կը հազորդէ, որ առանց նշանակութեան չէ, այսինքն՝ նախ մեռած էրոսը ոչ թէ իր հակառակորդին գուրգուրանքին եւ հոգատարութեան առարկայ կը լլայ ինչպէս Արայի առասպելին մէջ կը տեսնենք, այլ իր մերձաւորներու՝ ի հարկէ մասնաւորապէս իր ամուսնոյն։ Երկրորդ՝ Պղատոն Առալեզներու մասին բան մը չի գիտեր տակաւին։ Ասկից կը տեսնուի թէ Արա Գեղեցիկին աւանդավեպը որչափ փոփոխութեան է։ 5. Արա Գեղեցիկը նոյն է Պղատարքութեան է, որ հոս Արայի հակառակորդը Ատօրքօս կը յորջորջուի, որ կը նշանակէ մթնալոյս, մթնաթափականց, ուրեմն լուսնային աստուածութիւն մը, որուն գէմ կը մաքառի արեգակնային Արան, որ զայն կը քարացընէ։ Քարը զիցարանութեան մէջ լուսնային նկարագիր ունի եւ բազմաթիւ առասպելներու մէջ կը նկարագրուի իրերեւ վէմ, քարանիւ եւն։ Անեղազպէս Անանունի եւ Խորենացւոյ Նկարագրած Արան թոյլ է եւ կնատ, անոր գերազանցութիւնը միայն իր գեղեցկութեան մէջ լուսնային կայանայ, մինչդեռ համեմատական քննութիւնը կը ցուցընէ, որ Արան նախնաբար քաջանձն գիւցազն մըն էր։ Եզնիկ կը հարցընէ, որ ինչու համար այսօր յարութիւն չեն տար Առալեզները, միթէ ըածերը միայն առաջին ժամանակները կը լլային։ Փաւստոս Մուշեղի մասին կը

գրէ։ «Ոչ հաւատային ընտանիք նորա մահուն նորա... կէսք յառնելց նմա ակն ունեին... եւ հանին եղին ի տանիսն աշտարակի միոյ, ասէին, զի վասն զի այր քաջ էր՝ Առլեզք իջանեն եւ յարուցանեն զնա», եւ ԼԶ։

Մինչեւ Հիմայ լուսինը նկատեցինք իբրեւ ամբողջութիւն եւ խօսեցանք մասնաւորապէս լուսնոյ լուսաւոր մասանց վրայ։ Սակայն լուսնոյ գիցաբանական իսկութիւնը լիապէս չէ կարելի հասկընալ առանց նկատողութեան առնըն անոր նաեւ մթին մասունքը կամ առանձինն եւ կամ մանաւանդ յարաբերութեամբ լուսաւոր կիսալունին։ Լուսնոյ այս իրարու հակառակ երեւոյթներուն փոխադարձ յարաբերութիւնը թերեւս շատ աւելի մեծ գեր խաղացած է քան լուսնային որեւ իցէ տեսակէտ։ Հոս ամենակարկառուն գծերով կը պարզուի յաւիտենական անհաշտ պատերազմ մը լուսաւոր եւ խաւարային երկու զօրութիւններու միջեւ։ Խաւարայինը կը ջանայ զլուսաւորը կլլել եւ կը կլլէ իսկ, բայց լուսաւորը անոր որովայնը պատուելով անարատ դուրս կու գայ։ Խաւարայինը սովորաբար հսկայ վիշապ մըն է, իսկ լուսաւորը հերոսը։ Կասկած չկայ, որ գիցաբանական աւանդավեպներու վիշապակուիւները մեծաւ մասամբ ասկից ծագած են. թէեւ այն ալ ստոյգ է, որ գործնականին լուսնայինը ոչ-լուսնայինէն որոշելը այնչափ ալ գիւրին չէ, վասն չի վիշապի եւ հերոսի գիցաբանական հայեացքները առանց գժուարութեան նաեւ ուրիշ երեւոյթներէ կրնան յառաջ գալ, օր համար լուսոյ եւ խաւարի հակարութենէ, փութորկէ, երկրաշարժէ եւն։ Այս կէտին միտ չդնելով՝ հետեւութիւնն այն կը լլայ, որ շատ անգամ աւանդավեպ մը կամ առասպել մը լուսնային կը հոչակուի, որ իրականին չէ, եւ կամ հակառակուի, մթնալոյս իրեւոյթ մը փոթորկի կը լնծայուի, որ ըստ ինքեան լուսնային է։ Լուսնային այս խմբին կը վերաբերին նաեւ գրեթէ բոլոր երկգլխեան, երեքգլխեան եւ կամ մինչեւ իսկ եօթնղլիսեան նկարագրաւ էակներու առասպելները՝ ինչպէս նաեւ երկուորեակ երկու իրարու թշնամի եղբայրներու եւ կամ քրոջ եւ եղբօր պատմութիւնները իրենց բազմաթիւ տարբերակներով։ Քրոջ եւ երեմն նաեւ սիրականի գերը սովորաբար միշտ մթին կիսալունին հետ կապուած է, որ շատ տեսակէտով ստորիերկրեայ էակի մը բնոյթ կրելով յաճախ երկրի դիցուհւոյն հետ կը շփոթուի։

ԴՐԱՅ. Հ. Ա. ՄԱՏԻԿԵԱՆ

¹ Անդ., էջ 369—370.

² Geschichte des Altertums, Bd. I, 2, p. 655 f.

